

ՓՈՒՍԵՆ ԽՄԲԵԳՐԱԿԱՆԻ

Ս. Ամենապատիւ Ս. Պատրիարք Հօր Ճառը

Գերաշնորհ, Հոգեշնորհ և Բարեշնորհ

Միաբանակից իմ, Եղբարք և Սիրելիք ի Գրիստոս

Երեք ամիսներէ ի վեր ձեր մէջ եմ արդէն, ստանձնած՝ պարտականութեանց լուծը, զոր Պատ. Միաբանութիւնդ աւելի քան ութ ամիսներ կանուխ առաջարկած էր ինձ իր բարեհաճ ընտրութեամբը, յետ վախճանի ամենուղ և իմ անմոռանալի և ամէնարժան Հօր, որոյ և իր բոլոր երանաշնորհ նախորդաց յիշատակն օրհնեալ յաւիտեան:

Թոյլ տրուի ինձ, այս առթիւ, երբ առաջին անգամ կը նախազանեմ զիս ընտրող ժողովոյդ գումարմանը, անգամ մը ևս յայտնել զգաժուած սրտիս շնորհակալութիւնը, իմ մասիս յայտնուած վստահութեան համար:

Բարութեանց Տէրը շնորհէ՛ ամէնուղ և ինձ կեանք և հոգի բարի, կարենալու համար կատարել մեր պարտականութիւնքը և արդարացնել Ազգին ակնկալութիւնները:

Իիպուածաւ չէ որ Տուն կը սիրեմ կոչել այս դարաւոր յարկը. իմ համոզումս է արդարև թէ այդ է անոր ամենէն բնորոշիչ նկարագիրը. զործի կամ շահու հաղորդութեամբ հաւաքուած անդամներու ընկերակցութիւն չենք հոս, այլ նուիրումի ուխտով զոյաւորուած եղբայրութիւն մը, որ եկած է հոս ապրիլ և իրազործել հաւատքի և սիրոյ կեանքը:

Աստուծոյ փառքը և Ազգին սէրը. այս զոյգ զգացումներուն մէջ է որ կը կայանայ այս Տան. ողին կամ նպատակը: Աստուածպաշտութիւն և ազգասիրութիւն, ասո՛նք պիտի լինին յետ այսու եւս, ինչպէս եղած է ցարդ, այն կրկին միջոցները, որոնցմով պարտինք ամէնքս ջանալ ընդ միշտ իրականացնել այդ նպատակը:

Աստուածպաշտութեան մասեր են. կրօնական կեանքը, եկեղեցական կենցալը, հոգեւորական նուիրումը: Դարերու երկար ընթացքին մէջ կանգուն մնացած է այս Տունը, որովհետև անխափան պաշտուած է Աստուած հոգևով և ճշմարտութեամբ այս նուիրական բարձունքին վրայ՝ զմեզ կանխող սերունդներու կեանքին, կենցաղին և բարոյական նուիրումին մէջ: Պէտք է շարունակուի, պէ՛տք է շարունակենք այդ կարգն ու կանոնը: Անոնք որ յանուն որևէ ձկտումի կամ մտածութեան կը փորձուին այլայլել դարուց ի դարս շարունակուած այս ուղիութիւնը, այս Հաստատութեան բարեկամներ չեն երբեք:

Այս Տան մէջ, որ ամէն բանէ առաջ Տունն է Աստուծոյ, ամէն բանէ աւելի պէտք է թաղաւորէ Աստուծոյ խորհուրդը:

Իսկ ազգասիրութիւնը, զոր պարտինք ապրիլ այստեղ, ամբողջովին կը բովանդակուի այն շահագրութեան մէջ, զոր մենէ իւրաքանչիւրը առանձնաբար և ամէնքս միասնաբար պէտք է ունենանք Քրիստոնէութեան ոստանին մէջ բարձր պահելու համար Հայ Ազգին պատիւը և Հայաստանեայց Եկեղեցւոյ դիրքը, կարենալ մեր ժողովրդեան համար հոգեւոր մխիթարութեան մը տակաւն ալբիւր մը և մտաւոր մշակոյթի և կրօնական ու բարոյական դաստիարակութեան վաւարան մը ընելու համար այս Հաստատութիւնը:

Փա՛ռք երախտաւոր նախնիքներու, անոնք ըրած են իրենց կարելին, Ս. Երկրին մէջ մեզի կտակելու համար նուիրական այն ժառանգութիւնը, որ հակառակ ժամանակի ընթացքին մէջ ենթարկուած բազում կրճատումներու և նուազմանց, տօ՛ւսւին կրնայ մեզի երախտագիտութիւն հարկադրել անոնց սուրբ յիշատակին:

Մեր պարտքն է, Եղբարք իմ և Սիրելիք, արթուն և անթարթ աչօք հսկել և անշէլ պահել կանթիւրը զոր անոնք կախած են հաւատացեալներու համբարներէն մաշած խաչքարերու առջև և մոմեղինաց բոցէն ծխոտած կամարներն ի վար: Այդ լոյսը մեր ազգային պատիւն ու պարծանքն է, մեր ջերմեռանդ և իմաստուն հոգածութեան մշտական առարկայ պլտի լինի ան: Հայ Երուսաղէմին պահպանութիւնը Տիեզերական Երուսաղէմին մէջ՝ պէտք է լինի մեր ազգասիրութեան հոգեւոր զինուորութեան զերազոյն պարտականութիւնը՝ որու առջև պէտք է տեղի տան, եթէ երբեք անուրջ հարկ մը պահանջէ, բոլոր միւսները: Մենէ ակնկալուած ազգասիրական մէկալ պարտականութիւններն են, ինչպէս վերև ակնարկուեցաւ, հոգեւոր մխիթարութեան և կրօնական դաստիարակութեան գործը, որ սկիզբէն իսկ արդէն եղած է բարբախտաբար այս Տան մէջ և Հոգեւոր Ամեն. Գուրեան Սրբազանի պատրիարքութեան օրով առաւելագոյն և գնահատելի աստիճանի մը հասած: Ամէնքս գոհ և ուրախ միայն պարտինք լինիլ անշուշտ այս շարժումով ձեռք բերուած և աւելիին ևս յուսադրութիւնը ներշնչող զեղեցիկ արդիւնքին համար:

Երբ կը խորհնք այս կէտին մասին, Եղբարք իմ և Սիրելիք, չդադրինք երբեք ի մտի ունենալէ սու պարագան թէ ոչ մէկ ատեն՝ իր փոխարեակաւ կամ նկարագրական իմաստգամը նոյնիսկ՝ այնքան արտառուչ և նուիրական եղած է աստուածաշնչական այն պատգամը. «Ե՛լ ի վերայ լերինդ բարձու, Աւետարանիչդ Սիոնի... մխիթարեցէք, մխիթարեցէք զժողովուրդ իմ, սաէ Տէր...» Կոտորակուած, հողմակոծուած, տառապանքի անհուն դաշտին մէջ շուարած, բայց իր աչքը յոյսի փայտակումներէն հեռացնել չկրցող այս ժողովուրդը՝ որ մերինն է, մենէ կ'ակնկալէ իր կոշկոճուած հոգիին մխիթարութեան լաւագոյն մէկ մասը, և այդ մխիթարութիւնը անիկա լրիւ ստացած պլտի լինի Սիոնէն, եթէ կարենայ առնուլ միշտ բարի լուրեր մեր մասին, բարոյապէս խաղաղ՝ հոգևորապէս բարգաւաճ՝ զրական և կրթական վաստակներով արդիւնալից կենքի մը վերաբերմամբ: Աշխատինք տալ իրեն այդ մխիթարութիւնը՝ մեր կենանքովը նախ, և յետոյ այսօր մեր բեմովը, մեր մամուլովը և քրիստո-

նէական կրթութեան և դաստիարակութեան մեր գործունէութեամբը, ու վաղը, երջանիկ թուական այս Հաստատութեան համար, անոր ծոցէն մեկնելիք երիտասարդ և կրթուած ու հոգելից եկեղեցականներու առաքելութեամբը:

Այս Տունը, լինելէ վերջ Տուն Աստուծոյ, է նաև Տուն Ազգին: Եթէ չկարենանք փառաւորել զայն իբրև աստուածպաշտութեան կայան, կը մթազնի Աստուծոյ նայուածքը մեր վրայ. իսկ եթէ չկարողանանք միշտ աւելի բարձրացնել զայն իբրև վառարան ազնիւ և մաքուր ազգասիրութեան, կը խոժոռի Ազգին բարի ծպիտը հանդէպ մեզի: «Ձայս պէտք է առնել և զայն չթողուլ»:

Միանգամայն կատարենք մեր զոյգ ազգային այդ պարտականութիւնները:

Բայց կատարելու համար այդ պարտականութիւնները, պէտք ունինք միջոցներու, որոնք կրկին են անշուշտ, բարոյական և նիւթական:

Առաջինը, կարևորագոյնը, մեր ձեռքն է ունենալ զայն կամ ոչ: Եթէ կ'ուզենք որ իրապէս արդիւնաւորուի Ս. Աթոռոյս նկատմամբ ունեցած մեր սէրը, պարտինք զիտնալ նախ սիրել զիրար. եղբայրութեան զգացումը դատարկ բառ մը, ձև մը կամ տարագ մը պէտք չէ լինի, այլ զաղափար մը և իրողութիւն մը. երէցը պէտք է սիրէ կրտսերը՝ իբրև ապագայի յոյսն ու ծաղիկը. ու կրտսերը պէտք է սիրէ երէցը՝ իբրև կենդանութեան արմատը. ու երկուքն ալ, այսինքն ամէնքս ալ՝ պէտք է յարգենք օրէնքը և իշխանութիւնը, արմատն ու ծաղիկը պէտք է միշտ զօրուած մնան իրարու հետ՝ սիրոյ և օրէնքի կենդանութեամբ: Խաղաղութեան և յառաջդիմութեան ապահովութիւնը կախում ունի այս երկուքէն՝ սէրէն և օրէնքէն միանգամայն:

Իմ շնորհման վափաքս է որ ամէն ինչ տնօրինուի միշտ սիրոյ և օրէնքի զիտակցութեամբ: Եթէ, այսպէս, զօրաւոր լինինք բարոյապէս, ինքնին կը զօրանանք նաև նիւթապէս. վասնզի զուարթ, խաղաղ և բարի հոգին, այսինքն սիրալիը հոգին է որ կը դրէ միտքը «ի նարս»: Նիւթական ըսելով կ'իմանամ նախ Ս. Աթոռոյս կազմակերպական վիճակը, և յետոյ ելմտական կացութիւնը: Կը խորհիմ թէ այս մասին կան կարևոր ընելիքներ. փոքրիկ թուլացումներ յառաջ եկած են կրթական և կարգապահական կազմերու վրայ. կը յուսամ թէ կրթարանը շուտով կը կարգադրուի, հաստատուն և վերջնական ձևի վերածելով դպրոցական ծրագիրը, որ պատրաստութեան մէջ է արդէն. իսկ վանական կարգապահութեան վերաբերեալ կէտերն ալ, ելմտական տարիէն առաջ յուսով եմ թէ կը զաննել վերջ, երբ պատրաստուին և կիրառութեան դրուին այդ առթիւ անհրաժեշտ դատուած կանոնադրութիւններն ալ: Դժուարագոյնը՝ բուն նիւթականը կամ ելմտականն է, որ, ինչպէս զիտէք ամէնքդ, և ինչպէս զիտէ Ազգն համօրէն, կը ճնշէ մեր վրայ:

Խանգարուած չէ մեր տնտեսական կացութիւնը, բայց հեռի է նախանձնելի ըլլալէ, քանի որ պարտքի կտրուր բեռ մը ունինք մեր զուտին վրայ: Աղքատ չէ Ս. Ցակոբայ Տունը (օրհնութիւն ասոր տնտեսականը նախահոգացող հին վարիչներուն և նուիրատու բարեպաշտներուն), բայց իր կալուածական դրամազուտին մէկ մասին անշարժացման և մեծ մասին ներկայ համաշխարհային տազնապին պատճառաւ նուազման հետևանքով, չունինք հարուստ Հաստատութեան մը դիւր կեանքը:

Կը փոփաքլմ մտածել թէ մեր ելմտական դժուարութեանց այն մասն ալ, որ մօտաւոր անցեալներէն կու գայ մեզի, հետեանքն է ոչ թէ ուղղամտութեան՝ այլ հասկացողութեան պակասին: Կրօնաւորներ ենք ամէնքս ալ, և ա՛լ աւելին՝ վանականներ, այսինքն աշխարհէ մեկուսացած մարդիկ, որ բնականօրէն չեն կրնար ունենալ լիուլի հասկացողութիւնը աշխարհը վարող այն դիւային ոյժին, դրամին կամ հաշիւին, որ անա տատամտութի մատնած է այդ տեսակէտով ամենէն հանրահռչակուած հզօր ուղեղները, աշխարհի մեծագոյն հաշուազէտները:

Լծուած եմ արդէն զործի, և, հակառակ կլիմայական փոփոխութեան ազդեցութեանը արդէն ոչ-քաջակազմ իմ առողջութեանս վրայ, աշխատութիւնը և կամքը չէ որ կը պակսին ինծի. և պիտի ընեմ իմ բովանդակ կարելին ծառայելու համար Աստուծոյ և Ազգին այս Տան: Իմ անկեղծ և խոր փափաքս է միայն որ զործակից լինինք միշտ ամէնքս իրարու: Մէրը, խաղաղութիւնը և օրէնքին յարգանքը միայն պէտք է միշտ առաջնորդեն մեզի՝ այս դժուարին այլ քաղցր լուծին ներքեւ, ծառայելու համար Աստուծոյ, Ազգին և իր Եկեղեցիին ու Ս. Աթոռի:

Կը մաղթեմ որ Տէրը մխիթարէ մեր տոռապեալ Ազգը, զօրացնէ մեր նահատակ Եկեղեցին, ի հաստատութեան և ի պայծառութեան պահէ Սուրբ Աթոռս, և օրհնէ ամէնքս (*):

Թ. Ե. Գ.

(*) Յարմար նկատեցինք, փոխան նմազարկանի, «Սիոն»ի այս թիւը բանալ ճառովը Ս. Աթոռոյս երախտաշատ Պատրիարքներէն Թորգոմ Արքեպս. Գուշակեանի, զոր արտասանած է իր գահակալութենէն ետք նախագահած առաջին Միաբանական Ընդհ. Ժողովին բացման առիթով: Արտագրած ենք զայն, կարգ մը հատուածներու յապաւումով, «Սիոն»ի Ապրիլ 1932ի թիւէն: Կը խորհինք թէ հոն արտայայտուած զգացումներն ու գաղափարները կը պահեն տակաւին իրենց թելադրականութիւնը ինչպէս շահեկանութիւնը, հակառակ կէս դարու անըրպետէ մը եկած քլլալուն:

ԽՄԲ.

